

մարէն ինչուան Ռիօ-Վէկոյ 1800 ծովային փարսախ է, իսկ Ռիօ-Վէկոյէն ինչուան Արէնլանտիա, 1300 : Արդ զնելով թէ նոյն մետէորան մի և նոյն միջոցին՝ այսչափ մէկմէկէ հեռու տեղեր երևցեր է, որ է ըսել 921,000 քառակուսի փարսախ տարածութեամբ տեղ, պէտք է հետեւցնել ուրեմն թէ, 411 փարսախ բարձրութիւն ունի եղեր աս օդերևոյթս :

Մնիաստեղաց ու իրենց տեղականութեանը վրայ եղած վերջին դիտողութիւններով ապացուցուած է թէ՛ անկաստղները մեր մթնոլորտին ամենէն բարձր տեղուանքն են, հիւսիսայգի և նուրբ ամպերուն մէջ տեղերը : Ասոնցմէ մօտիկ երևցածները 14,000 զրկաչափ, կամ որ նոյն է հինգ փարսախ բարձրութիւն ունին : Իսկ համեմատութեամբ աչքի ամենէն աւելի երևցածները երեսուն փարսախը չեն անցնիր : Տրամագիծնին ընդհանրապէս հարիւր ոտքէն աւելի է, և այնպէս երագ են՝ որ ակնթարթի մը մէջ երկու փարսախի չափ տեղ կ'ընթանան : Բնթացքնին գրեթէ ուղղահայեաց է, 50 աստիճանի անկիւն մը կը ձևացնեն գազաթնահայեաց գծին վրայ : Ասոնցմէ կը հետևի թէ անկաստեղք՝ օդաքար կամ շանթաքար ըսուածները չեն, որոնք երկայն ատեն շրջան ընելով մեր մթնոլորտին եզերքը, յանկարծ օդուն հետ սաստիկ շփուելով կը փայլին և վերջապէս երկրիս վրայ կ'իյնան :

Եթէ ուզենայինք աս մետէորաներուն ինչ բան ըլլալուն և ուսկից առաջ գալուն վրայ խօսիլ, խիստ երկայն կ'ըլլար, և որոշ բան մ'ալ չէինք կրնար զըրուցել. վասն զի ինչպէս կ'ըսէ Պ. Տումպոլը և ուրիշ իրեն պէս բազմագէտ իմաստուններ՝ թէ մետէորաներուն վերայ այնչափ տեղեկութիւն ունինք մենք հիմա, որչափ որ ունէին Մաքսագորայ ժամանակ :

Խօսքերնուս վերջ չտուած՝ համառօտ տեղեկութիւն մ'ալ տանք դարձեալ մէկ ուրիշ օդերևութի մը վրայ, որ երևցաւ 1771<sup>ին</sup> յուլիսի 17<sup>ին</sup>, գիշե-

րուան ժամը տանուկիսուն, որ և մի և նոյն միջոցին տեսնուեցաւ Լոնտրա, Ռարիզ, Տիժոն, Դուր, Լիոն, և նոյն իսկ դեռ աւելի հեռու տեղուանք. որով կ'իմացուի ինչ աստիճանի մեծութիւն և բարձրութիւն ունենալը : Աչքով երևցածին համեմատ մէկ ոտք տրամագիծ ունի եղեր, ու առաջ երթալու շարժմունքն ալ շատ երագընթացքը հիւսիսային արևմուտքէն դէպ 'ի արևելեան հարաւ. փայլը՝ արհեստական ումբի մը չափ կայ եղեր, իսկ չորս կողմը ձգած լոյսը շատ տեղ սաստիկ տարածուն : Ռարիզ՝ որոտման պէս ձայն մը լսուեցաւ, որով կը կարծուի թէ այս ճայթմունքս 10 կամ 12 փարսախ հեռաւորութենէ եղած ըլլայ :

### Հիշուկիւսկ :

Հիւանդանոցն է այն հասարակաց տեղն ուր ձրի կ'ընդունուին և կը հոգացուին աղքատ հիւանդները : Հիներուն՝ այսինքն հեթանոսաց՝ անձանթ էր հիւանդանոց շինելու սովորութիւնն, որ քրիստոնէական աստուածավայելսիրոյն արգասիքն է . հիւանդանոցներու հիմնարկութիւնը բուն Արևելք սկսած է նախ, ուր որ քրիստոնէայ կայսերք Դ և Ե դարուն մէջ սկսան շինել. այնպէս որ է դարուն՝ միայն Արստանդուպօլսոյ մէջ 35 հիւանդանոց կար և մէկ մ'ալ յիմարանոց : Այնպէս քրիստոնէական կրօնքը մտուց այս գովելի սովորութիւնսնաւ Արևմուտք ալ : Փաբիօլա հռովմայեցի բարեպաշտ տիկինը շատ հիւանդանոցներ շինեց Ետալիոյ մէջ Դ դարուն վերջերը : Այգլեան հիւանդանոցներուն մատակարարութիւնը քահանայից և սարկաւագաց ձեռքն էր : Այկեղեցիներուն մօտ կը շինէին հիւանդանոցներն, և յաճախ Տոն կամ Օրէվան Աստուծոյ անուամբ կը կոչէին զանոնք : Ահնայի եկեղեցական ժողո-

վը հիւանդանոցներուն մատակարարութիւնը այլ և այլ տեսութեանց համար աշխարհականաց յանձնեց 1311<sup>ին</sup>, որոնք երդուրնցան հաւատարմութեամբ ամէն տարի հաշիւ տալու : Օչոյնը հաստատեց նաև Տրիտենդեան ժողովքը : Փրանկիսկոս Բ, և Հենրիկոս Բ, աս բանիս նկատմամբ այլ և այլ հրովարտակներ հրատարակեցին , որով մատակարար ընտրելու իրաւունքը՝ հիւանդանոցաց բարերարներուն շնորհեցին, և եթէ մասնաւոր բարերար չունենան՝ Վաղղիոյ մեծ Սղորմաբաշխն ընտրէ և մատակարարներն ալ իրենց վարչութեան հաշիւը տան, որոնց պաշտօնն իրեք տարի տեէ միայն , ու քաղաքացիներէն ընտրուին : Քաղաքական պատերազմներու միջոց՝ աշխարհականաց ձեռքն եղած մատակարարութիւն սկսաւ զեղծանիլ . Հենրիկոս Գ ջանաց նորոգելու , և Սարիամ Սէտիջի 1612<sup>ին</sup> հաստատեց մասնաւոր ժողովք մը զասոնք բարեկարգելու համար, ժողով ճշրնջեան անուամբ : Սուրբ Ստեփանոս ԺԳ<sup>ին</sup> և Սուրբ Ստեփանոս ԺԵ<sup>ին</sup> այլ և այլ հրամանագիրներովը շատ կարգաւորութիւններ եղան հիւանդանոցներուն մատակարարութեան մէջ : Սոյնպէս Սուրբ Ստեփանոս ԺԶ շատ բարեկարգութիւններ ըրաւ , և մատակարարութեան վարչութիւնը մէկ իշխանութեան տակ ձգեց : Սոյնպէս թէ Վաղղիոյ յեղափոխութեան ատեն և թէ անկէ վերջը հետզհետէ շատ փոփոխութիւններ եղան հիւանդանոցներուն մատակարարութեւր վրայ :

Ի սկզբան Վաղղիոյ եպիսկոպոսները կը հայթայթէին հիւանդանոցաց և հիւրանոցաց ծախքն , եկեղեցեաց տրուած ողորմութենէն մաս մը հանելով . բայց երբ եկեղեցականք հաստատուն եկամուտ մը ունեցան , ան ժամանակ իրենց եկամտից չորրորդ մասն այս բարեգործութեան սահմանուեցաւ : Սերջը 1699<sup>ին</sup> թատերաց վրայ մասնաւոր հարկ մը դրուեցաւ հիւանդանոցներու համար : Իսկ 1793<sup>ին</sup> բոլոր հիւանդանոցաց ստացուածքները

յարքունիս գրաւուելով տերութիւնը վրան առաւ անոնց հարկաւոր եղած ծախքն , և ինչուան հիմա նոյն կերպով առաջ կ'երթայ , թէպէտ և տրուած ստակը շատ չափաւորուած է առջինին համեմատութեամբ :

Սրկայն ատեն հիւանդանոցը ըստ ըստ նաւորաց ինամոցը յանձնուած էին հիւանդանոցները : Ս, դարուն սկիզբը Բարերար եղբարց յանձնուեցաւ , անկէ ետքն ալ այլևայլ տեսակ կրօնաւորաց ձեռքն անցաւ : Իսկ 1800<sup>ին</sup> հիւանդանոցներու ներքին ծառայութիւնը հիւրնկալ քերց տրուեցաւ , որոնք 1809<sup>ին</sup> մասնաւոր հրովարտակով մ'ալ հաստատուելով , մինչև հիմա իրենց ձեռքն է :

Հիւանդանոց կասարակաց : Սուրբ Ստեփանոս ԺԳ հաստատեց զայս Բարիզու մէջ մուրացկաններու համար , և միանգամայն կարգուած մուրացկաններուն օգնութիւն մը ընելու անոր եկամուտովը : 1680<sup>ին</sup> հրովարտակովը թոյլ տրուեցաւ հիւանդանոցն ընդունելունաւ աղքատ տղայք , ծերերը , պառաւներն և լուսնոտները , բայց միայն՝ Բարիզու շրջականերէն : Բայց հիւանդանոցը 1789<sup>ին</sup> 3,550,000 Փրանքի չափ եկամուտ ունէր , բայց խռովութեան ժամանակ գրեթէ բոլորն ալ կորսուեցաւ , իսկ երբոր 1800<sup>ին</sup> ամէն բան կարգի դրուեցաւ , նորէն հաստատուեցաւ այս բարեգործական գործն ալ :

Հիւանդանոց ղեկաւորականաց , ուր տերութեան ծախքովը կը դարմանուին հիւանդ և վիրաւոր զինուորները : Հենրիկոս Գ առաջինն եղաւ որ հաշմանդամ զինուորաց համար շինեց Գլուսթրոսն ըստ ըստները : Բայց բուն զինուորական հիւանդանոցներուն կարգաւորութիւնն եղաւ Սուրբ Ստեփանոս ԺԳ և Սուրբ Ստեփանոս ԺԵ ժամանակ : Սուրբ Ստեփանոս ԺԵ թագաւորութեան վերջերը 100<sup>ե</sup> չափ այս տեսակ հիւանդանոցներ կը համրուէին Վաղղիոյ մէջ : Հիմա ցամաքային զինուորութեան համար եղած հիւանդանոցներուն թիւը 42<sup>ե</sup> կը հասնի , որ գլխաւոր բերդաքաղաքաց մէջ են . որոնց մէջ 18,000 անկողին կայ

Տիւանդաց համար : Ըստնց մատակարարութիւնը գնդապետաց ձեռքն է . բըժիշկները , վիրաբոյժները , գեղագործները , դարմանիչներն և հիւանդապահները բոլորն ալ զինուորական են : Կովային զինուորութեան հիւանդանոցները չորս են՝ չորս զխաւորնուահանգիստներուն մէջ , որոնք են Երպուր , Պրեսդ , Սոչքոր և Գուլոն , որոնք 5,000 հիւանդ կրնան ընդունիլ , և ծառայողներն են քորք ոլորմութեան և ուրիշ հիւանդապահք :

**Ազգային բարեգործութիւնք :**

Կաղղիոյ հիւանդանոցաց վրայ համառօտմը տեղեկութիւն տալէն վերջը , աւելորդ կը սեպենք Եւրոպայի ուրիշ ազգաց հիւանդանոցներուն վրայ խօսիլը , որոնք քիչ շատ Կաղղիոյ մէջ եղածներուն նման են . ան պատճառաւ հարեանցի մը խօսինք մեր ազգին հին ատեն աս մասիս մէջ ունեցած բարեգործութեանը վրայ , որ իրօք նախանձելի օրինակ մը պէտք է ըլլայ մեզի :

Ի պատմութենէ գիտենք որ այս կողմանէ մեր ազգին անմահ բարերարն է Սեծն Երեսէս որ բոլոր Հայաստան շոխացուց տեսակ տեսակ բարեգործական տեղերով :

Սեծն Երեսէս երկար ատեն Զուհաստան կեցած ըլլալով , տեսած էր այս տեսակ բարեգործական տեղեր . ուստի երբոր հայրապետութեան աթոռ նըստաւ , առաւելաւն հանդերձ ուզեց զասոնք Հայաստանի մէջ ալ հաստատել : Ըզգային ժողովք մը ըրաւ Տարօն գաւառն Ըշտիշատ գեղին մէջ եկեղեցականներով և աշխարհականներով , և ժողովքին մէջ ազգային բարեկարգութեանց վրայ խորհելով՝ որոշուեցաւ որ ալ մուրողութիւնը վերցուի Հայաստանէն , և բորտները չճալածուին՝ որոնք առաջ իբր արգելեալ յօրինաց կը հալածուէին , և քաղաք չէին կրնար մանալ , որպէս զի իրենց ախտն ուրիշ չանցնի . ուստի ասոնց ամենուն համար շինուեցան առանձին առանձին հասարակաց տեղեր , զորոնք հարկ համարեցանք մի առ մի յիշելը :

Ընդհանրաց : “ Հրամայեաց , , , կ'ըսէ Խորենացին Սեծն Երեսէսի համար , “ ըստ գաւառաց գաւառաց շինել աղքատանոցս , 'ի խորշս և 'ի գերծ տեղիս . . . զի պաշտեցեն զնոսա հարկաւ բացէ 'ի բաց , և նոքա մի ելցեն ըստ բնակութիւն իւրեանց , , , ” : Երեսէս և Ռուզանդ կը յիշէ զասոնք ըսելով , “ Հրամայէր շինել աղքատանոցս , , , ” :

Ընդհանրաց : Ընդհանրաց տեղ մը Ռուզանդ հիւանդանոց անուամբ տեղեր կը յիշէ . “ Եւ յամենայն աւանս էր շինեալ նորին Երեսէսի և հիւանդանոցս , , , ” : Խորենացին առանձին չիշեր զասոնք . որով կը տեսնուի թէ աղքատանոցներուն քովը շինուած էին հիւանդանոցներն , և կամ իրարու մօտ , որ Խորենացիին այս խօսքէն ալ կրնայ հասկըցուիլ , որ աղքատանոցները յիշելէն վերջը կը յաւելու . “ Օի փոխանակ հիւանդանոցացն Զոնաց լիցին 'ի մխիթարութիւն մարմնոց վշտացելոց , , , ” :

Ուրիշաց , այսինքն բորտներու հիւանդանոց : Ռուզանդաւաջիներէն զատ կը յիշէ զասոնք , “ Արագեցին ուրկանոցս , , , ” : վասն զի իրենց տարափոխիկ ախտին համար չէին կրնար ուրիշ հիւանդաց հետ միատեղ բնակիլ :

Ընդհանրաց , Ծերանոց , Որբանոց : Խորենացին այս տեղերս կը յիշէ այսպէս . “ Տեղի սննդեան որբոց և ծերոց և անուսողաց տածումն , , , ” : իսկ Ռուզանդ կը յիշէ , Որբանոցք և Կարմանոցք անուամբ տեղեր , որով Խորենացոյն ըսածը կ' ուզէ հաստատել :

Ընդհանրաց : Թիւպէտ ասոնց շինութե վրայ բան մը չեն ըսեր պատմիչները , բայց բնականաբար առանձին իրենց բնակութեան տեղ պէտք էր որ ունենային , ինչպէս տեղ մը Պապ Թագաւորին չարութիւնները յիշելով կ'ըսէ Ռուզանդ . “ Սկսաւ . . . աւերել զայրենոցս . . . զոր շինեալ էր Երեսէսի 'ի գաւառս գաւառս , , , ” :

Ընդհանրաց : Սեբրոպ պատմիչն ալ հիւրանոցներուն համար շինեց կ'ըսէ

Ընդհանրաց : Սեբրոպ պատմիչն ալ հիւրանոցներուն համար շինեց կ'ըսէ

Ս'եծն՝ ի, երսէս « ի քաղաքս և յագա-  
րակս և ՚ի վանորայս », ինչպէս որ կը  
յիշեն նաև իտորենացին և ի ուզանդ  
Օթարաբոսն, և Օթարանոյ անուամբ տե-  
ղեր :

Պանդոկի : Ղամբորդներու համար  
շինուած էին ասոնք , զոր նոյնպէս Ս'ե-  
րոպ պատմին յիշէ ըսելով . « Եւ հրա-  
մայէր ՚ի զերծ տեղիս , և յանցս ճա-  
նապարհաց և ՚ի գլուխս լերանց պան-  
դոկ շինել » . իսկ մէկալ պատմիչներն  
( ) տարատուն ըսելով ասոնք ալ անոնց  
մէջ կ'իմանան : . . . .

Ս'Տ երջանիկ դար՝ երբոր այս ա-  
մենայն բարեզարդութիւնները ունէր  
Հայաստան :

Վրասնգառոր դէպք մը :

Ս'օտերս գաղղիական օրագրի մը  
մէջ տխուր և զարմանալի պատահար մը  
կարդացինք :

Պազղիոյ ընդարձակ անտառներուն  
մէկուն մէջ երկայն ատենէ ՚ի վեր բազ-  
մութիւն մը չորքօտանեաց անխնամ  
մնալով բոլորովին վայրենացեր էին , և  
որովհետև տէրութիւնընոր հրամանով  
մը այս անտառիս շրջակայ ձորերն ալ  
անոր հետ միացուցեր էր , անոնց տէրե-  
րը այս կենդանիներէս փնաս կրելով ,  
բողոքեր էին տէրութեան , որ հրաման  
տուաւ որսալ ու բոլորովին ջնջել այդ  
հրէշները անտառին մէջէն :

Իրաւցընէ որչափ ալ գժուարին էր  
այս գործս , քիչ ատենէն քանի մը  
ցուլ միայն մնացին , զորոնք գժուարին  
կ'ըլար նուաձելը : Եւ ալ տեղեր  
թակարդներ լարեցին , բայց երկայն  
ատեն յաջող ելք մը չունեցան : ( )  
մը երեկոյեան դէմ այս ցուլերէն մէկը  
սաստիկ ծարուած , սովորական վար-  
ժած ջուր խմելու տեղը կ'երթար ծարա-  
ւը անցընելու . մէյ մըն ալ յանկարծ  
ոտուրներէն մէկը թակարդի մէջ բռ-  
նուեցաւ , և հոն հսկող պահապանին

չարժմունքէն որ դէպ ՚ի իրեն վրայ կու  
գար , սաստիկ խրտելով ու շարժելով՝  
աւելի ևս թակարդին հանգոյցը պրկե-  
ցաւ : Պահապանը մօտենալով եղջիւր-  
ներուն չուան մը անցուց ու ցըցի մը կա-  
պեց որ հաստատուն կերպով գետին  
խոթուած էր , և ինքը փութով քնաց  
մերձակայ բնակութիւնները լուր տա-  
լու , որ հետը ծգնականներ առնելով գայ  
ու այս կենդանիս մօտիկ գեղը տանի :  
Հոն գտաւ գլխաւորապէս Պարոն Ս' . . .  
անտառապահը , որ մէկէն քանի մը օգ-  
նականներով ճամբայ ելաւ : Երբոր  
կենդանուոյն մօտեցան , տեսան որ թա-  
կարդին կապերը փրցուցեր էր և միայն  
եղջիւրներուն վրայի հանգոյցը մնացեր  
էր . Պարոն Ս' . մէկէն ուզեց վրան  
յարձրկիլ , բայց այն վայրկենին որ զա-  
նիկայ բռնելու մօտ էր , ցուլը կատգելով  
բոլոր ուժովը խլեց գետնէն չուանին  
կապուած ցիցը ու մէկէն զինքը բռնել  
ուզողներուն վրայ յարձրկեցաւ , որոնք  
արտօրնօք թողուցին ու փախչիլ սկը-  
սան :

Պժբաղդաբար Պարոն Ս' . թփուտ-  
ներու մէջ մտնել ուզելով՝ յանկարծա-  
կի ինկաւ ու գետին փուռեցաւ . ցուլը  
մէկէն անոր վրան յարձրկիլն ու իր  
եղջիւրներովը օգուն մէջ նետելը մէկ  
ըրաւ , որ շատ մը բարձրանալէն ետքը՝  
աւազուտի վրայ ինկաւ . ցուլը իմանա-  
լով որ մեռած չէ՝ կրկին անգամ մ'ալ  
վեր նետեց անտառապահը , և այս ան-  
գամուս եղջիւրները խեղճին մար-  
մնոյն մէջ մտան : Եւ ցուլը ապահով ըլ-  
լալու համար թէ արդեօք որսը բոլ-  
րովին մեռած է , գետին ձգեց զանիկայ  
ու ինքը քանի մը քայլ հեռու երթա-  
լով՝ ամենայն ուշադրութեամբ կը դի-  
տէր թէ արդեօք կենդանութեան նշան  
մը ունի : Պարոն Ս' . որ չէր կարծէր  
ցուլին անանկ մօտ ըլլալը՝ թէպէտ և ա-  
նոր կատաղի շնչառութիւնը կ'իմանար ,  
ծայրիւ աչաց ուզեց մէյ մը նայիլ . ցուլը  
իմացաւ ու դէպ ՚ի վրան գալ սկսաւ .  
պարոն Ս' . տեսնելով որ կու գայ՝ մէ-  
կէն աչուրները գոցեց ու ահով դու-  
ղով ցուլին տալու հարուածին կը սպա-